

ԵՐԿՆԱՅԻՆ ԽՈՒԶԱԿԸ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Հետեւեալ քերթուածը, որ իր եղական արժէքով ժԹ դարու անգլիական մատենադրութեան մէջ որոշ տեղ մը կը զբաւէ, հեղինակութիւնն է Ֆրանսիս Թամսընի (Francis Thompson) ծնած Բրէսթըն 1859ին, եւ մեռած 1907ին Լոնտոն, ուր անցուց իր կեանքին մեծ մասը:

Թամսըն (զոր պէտք է շփոթել անգլիացի Thompson-ի հետ, ապրած ժԸ դարուն) տառապած է կարօտեալ կեանքով մը: Նախ բժշկութեան ուսանող, եւ ապա վերջնականապէս վճռած է գրական ասպարէզին նուիրուիլ: Կարեւոր միջոցներէ զուրկ՝ հզօր մեկենաս եւ քաջալեր մը զբաւած է իր քնարին՝ յանձին բարերարի մը՝ Վիլֆրիտ Մէյնէլի, որուն ՑՏամեայ կեանքին յորեկանը տօնեցին վերջերս իր բարեկամները: Ասոնցմէ մին՝ Դանիէլ Օքոննոր, ղեղեցիկ դադարարն յղացած է այս առիթով բարերարեալ բանաստեղծին քերթուածներէն մին բազմալեզուեան հրատարակութեամբ ընծայել ազնիւ բարերարին: Եւ ահա այս պատճառով է որ ձեռնարկուեցաւ հայկական թարգմանութեան, որուն համար ան ղիմած էր Պրն. Զ. Սանդատեանի (Ֆրանսական ձեմարանին մըլտընջենաւոր Քարտուղար Ժորժ Կոյիոյի խորհուրդին վրայ) որ մեզի յանձնեց այդ պաշտօնը՝ գոհացնելու զանիկա, որպէս զի, ինչպէս ան կը փափաքէր անկեղծ հայասիրութեամբ, պակաս չըլլայ այդ յիստենէ աւելի լեզուներով թարգմանութիւններուն մէջ նաեւ հայկականը, «լեզ-

ուով այն մարտիրոս ազգին՝ որուն հանդէպ յատուկ համակրութիւն մը կը զգամ» կ'ըսէր:

Թամսընի քերթուածին խորագիրն է «The Hound of Heaven», որուն բառական վերածումը պիտի ըլլար «Երկնքի բարակը» (կամ որսական շունը): Մենք զբնիք Երկնային խուզակը, քանի որ to hound կը նշանակէ արդէն հետապնդել, խուզարկել: Այդ խուզակն է ինքն Աստուած, որ մարդը կը հետապնդէ կամ մարդկային ոգին, իբրեւ իր որսը, ուղելով որ ան Զինքը միայն սիրէ, թողլով բոլոր երկրային իրերը:

Նիւթը, ինչպէս կը տեսնուի, հոգեւոր ու խորհրդական է: Թամսըն ժԹ դարու մէջ ղէպի թովմաս Գեմբացին դարձ մը կը ներկայացնէ հոգեւոր պայքարները նիւթականին ու գերբնականին միջեւ, անոր սարսափը, անձկութիւնները, փախուստը Ամենակատարեալ էակէն, որմէ իբր իր նիւթական ձկտումներուն յագուրդ չտուողէ մը կը խորշի, ու կը տառապի զանազան պայմաններու եւ ալէկոծումներու մէջ, մինչեւ որ իյնայ նորէն անոր ծոցը:

Թարգմանութիւնը՝ զոր ստորեւ կու տանք՝ կատարած ենք որքան կարելի է հաւատարիմ մնալով անգլիական բնագրին, ի հարկին լուսաբանելով զանազան մութ կէտեր՝ որ կը գտնուին նոյն բնագրին մէջ:

Փարիզ Լ. Մեսրոպ ձանաշեան

ԵՐԿՆԱՅԻՆ ԽՈՒԶԱԿԸ

Օրեր ամբողջ ու գիշերներ փախայ իրմէն, Ու կամարէն տարիներու փախայ իրմէն, Խորհուրդներուս բաւիղին մէջ փախայ իրմէն⁽¹⁾, Եւ արցունքի մը շուշին մէջ զիս ծածկեցի:

Ու յորձանքին տակ ծիծաղին:
Դեպի յոյսի հեռապատկերը խոյսցայ
Ու վիրաւոր ինկայ գահվէժ
Վար քան խաւարն տիտանական
Անդրնդային սարսափներու,
Քան այն քայլերը գորեղ որ հալածական
Կը տանջէին, կը տանջէին զիս անընդհատ:
Բայց պընդումովն իրենց անկիր
Եւ գընացին մէջ անխըռով,
Վնոած նեպովն, յամառութեամբ մեծափառ
Կը քնդային, ու ձայն մ'հնչեց
Քայլերէն ալ աւելի բուռն.
«Համայն իրերը կը մատնեն մատնողդ զիս»:

* * *

Զերդ տարագիր եւ դիմեցի
Լուսամուտներն անթիւ կարմիր ծածկոյթներով
Ու ցանցակերպ հիւսուած գուրով,
Մարդոց սրտին պատուհանները յոգնաշատ,
Զի եւ գիտակ թէ իր Սէրէն կը խուզարկուիմ,
Սակայն կ'իշխէր վըրաս երկիր մը մահացու
Թողլու ամէն ինչ որ լոկ զինքը ժառանգեմ.
Պատժեանիկ մը բացուելուն ինձ լայնօրէն
Հովն հըպելով գայն կը փակէր բազմաշառայ.
Զօրաւոր էր Սէրն հալածող փախչող Վախէն:
Անցայ վագրով սահմաններէն տիեզերքին,
Զանձարացուցի ոսկի դըռները աստղերուն
Զողերն անոնց բախելով որ տան ինձ կայան.
Իմ տենդագին հարուածներուս տակը մեղմով
Սարսընացին շըռնչիւնով արծաթաւունջ
Տըժգոյն դըռները Լուսնեակին:
Ըսի այգին՝ երեցի'ր շուտ, վերջալոյսին՝
Շտապէ', եւ քու երկնային քարմ փքքումներով

1. Գիտումաւոր է այս երեքհնութիւնը հեղինակին կողմէն՝ նոյն բառերով ու նոյն ձեւով: Մ. Թ.

Պահպանէ զիս այս ահարկու Սիրականէս ,
 Պարզէ անյայտ ֆօղըդ որ զիս Ան չըտեսնէ :
 Ծառաներն իր փորձեցի , բայց միայն զըտայ
 Իմ մատնութիւնս հաստատութեանը մէջ իրենց .
 Հաւատարիմ իրեն՝ յողորդող , անկեղծ մատնիչ
 Հանդէպ ինծի եւ պատրանքով լոկ ուխտապահ :
 Բոլոր արագ իրաց աշխոյժը խնդրեցի
 Ու կախուեցայ ամէն հովի շըչող բաշէն :
 Բայց թէ աւեր , սահուն տորմիդ , միջոցին մէջ ,
 Անծիր մարգերը կապոյտին
 Կամ թէ ֆշուած որոտումէն
 Հնչեցընէր թափով իր կառքն երկնից մէջէն
 Փայլակնացայտ ընդհարումովը ոսփերուն՝
 Զօրաւոր էր Սէրն հալածող փախչող վախէն :
 Բայց պնդումովն իրենց անկիր ,
 Եւ զընացփին մէջ անխրոով
 Վնած նեպով մ'ու մեծափառ յամառութեամբ
 Քայլերը զիս կը նեղէին .
 Եւ աղմուկէն անոնց ուժգին ձայն մը ինծի .
 «Զընդունողիդ զիս մէկը չի՛ տար սպաստան» :

* * *

Զրփնտոեցի ալ թափառիկ վագփիս պատնառն
 Դիմագըծին վըրայ մարդու մը կամ կոյսի .
 Բայց աչքերուն մէջ դեռ մատաղ մանուկներուն
 Կը թուի բան մը որ կու տայ ինձ պատասխան .
 Անոնք գէթ իմ կողմս , անպայման իմ կողմըն են :
 Դարձայ անոնց եռանդագին ,
 Բայց այն պահուն իսկ երբ իրենց մանրիկ աչուին
 Կը փայլէին դարձումներով նորաբողբոջ
 Հրեշտակն անոնց բռնած մագէն ֆաշեց ինծմէ :
 «Եկէ՛ք , բսի , արդ բընութեան միւս գաւակներ ,
 Հաղորդակից զիս ընելու ֆեֆուշ խումբիդ .
 Թոյլ տըւէք ինձ իմ համբոյրով ձեզ ողջունել ,
 Թոյլ տըւէք ինձ գգուանքս խառնել ձեր գգուանքին
 Խօլ հիւսփերուն հետ խաղալով Տիկին մեր մօր ,
 Ու սեղանակից
 Իրեն հետ իր պալատին մէջ երբեքային ,
 Հովանոցին տակ իր կապոյտ
 Անմեղագոյն ձեր այդ ոնով
 Մարեմ ծարաւս այն բաժակէն
 Ուր կը փայլին արտասուքներն արշալոյսին» :
 Ու այդպէս եղաւ .
 Իրենց գողտրիկ ընկերութեանը մէջ մըտայ
 Եւ ֆակեցի նիգերն բնութեան գաղտնիքներուն :

Ճանչցայ բոլոր արագ խոհերը որ կ'անցնին
 Խօսուն դէմքին վրան երկնքի .
 Գիտցայ ես թէ ի՞նչպէս ամպեր կը կերտուին ,
 Փրփուր ծովուն վայրագ պինչէն .
 Իրերուն հետ , որ կը ծընին կամ կը մեռնին ,
 Ես կը գգայի թէ կը ծընիմ ու կը մեռնիմ .
 Ու թողուցի որ հրահանգեն
 Հոգույս յայգերն աղիողորմ կամ երկնային ,
 Եղայ բագորդ անոնց ցաւին եւ հրեռանքին :
 Կը ծանրանար վըրաս իրկունն
 Երբ կը վառէր աղօտափայլ իր հրագներն
 Օրուն մեռած սրբութեանց շուրջ :
 Կը խնդայի աչքերուն մէջ առաւօտուն ,
 Յաղթող՝ նկուն՝ եղանակին հանոյփին հետ
 Երկինքն ու ես կ'արտասուէինք ալ միասին .
 Ու իրեն ֆաղք արցունքներուն կը խառնուէր
 Ազն իմ մեռոտ արցունքներուն :
 Մարը մտնող արեւուն պէս բոսորաթուխ
 Իր տըրտփուն սրտին վըրայ սիրտս դըրի
 Որ բաբախէ ու մասնակցի իր ջերմութեան .
 Բայց այդ բոլորն չէր մեղմեր վերքս մարդկային :
 Ի գուր այսերը գորշ երկնի իմ արցունքներս
 Կը թըչէին . զի , ա՛խ , չկրցանք հասկընալ մենք
 Զիրար , իրերն ու ես . ձայնով ես կը խօսիմ ,
 Բայց ձայնն իրենց միայն իրենց շարժումն է լոկ ,
 Անոնք լըռին կը բարբառին :
 Բնութի՛ւն , մօրու հէֆ , չի կրնար ծարաւս մարել .
 Եթէ զիս իրր իրեն որդի կ'ուզէ՛նդունիլ
 Թող վար ձգէ ֆօղը կուրծքին , երկինքը լուրթ ,
 Եւ ցուցնէ ստինքն իր գորովին .
 Երբեք , անգամ մ'իսկ չըշնորհեց շիթ մ'իբ կաթէն
 Ծարաւահիւծ իմ շրթունքիս : —
 Աւելի մերձ միշտ աւելի ինձ մօտ կը գգամ
 Խուզակն ահեղ , զընացփին մէջ իր անխրոով ,
 Վնած նեպովն ու մեծափառ յամառութեամբ .
 Եւ Քայլերէն նախաժաման
 Զայն մ'ինձ կու գայ երագագոյն .
 «Եղո՛ւկ , ոչ մէկ բան կարող է քեզ գոհացնել ,
 Ըջֆեզ՝ որ Զիս չես գոհացներ ,

* * *

Մերկ կը սպասեմ սիրոյդ ուժգին շեշտ հարուածին
 Դու իմ զըրահըս ցրութեցիր բեկորներու ,
 Ու ձըգեցիր որ գամ ծունկի .
 Անպաշտպան եմ բոլորովին :

կը ննջէի անտարակոյս եւ արթնցայ
 Ու ակնապիշ ես քունիս մէջ մերկ գըտայ զիս
 Խօլ գայրոյթովն երիտասարդ իմ ուժերուս
 Խախտեցի սիւնը ժամերուն,
 Տապալեցի կեանքս իմ վըրաս, գանով ծեփուած,
 Հոն եմ, փըլած տարիներու փոշիին մէջ.
 Հասակս առոյգ ինկած կոյտին տակ կը հանգչի:
 Ճարմատեցան օրերս ու ծուխ դարձած կորան,
 Պըզպըջակի պէս ուռեցան ու պայթեցան
 Զուրին երեսն արեւակոծ:
 Է՛հ, անուրջն ալ կը խուսէ այժմ երագողէն
 Ինչպէս որ վին նուագողէն.
 Նոյն իսկ գողուած ցնորքներս որոնց ծաղկեայ թելով
 կը շարժէի հողն⁽¹⁾ գերդ ֆօղէֆ մը դաստակիս,
 Անոնք ալ արդ տեղի կու տան, անգոր շղթայ,
 Վշտերով ծանր բեռնաւորուած երկրիս համար:
 Ա՛հ, այդ փու սէ՛րըդ արդարեւ
 Որո՞ւմ մըն է թէեւ որոմ մը անթառամ
 Որ թոյլ չի տար անելու՝ բայց իր ծաղիկներն:
 Ա՛հ, հա՞րկ է
 Անհուն գծագրող,
 Ահ, հա՞րկ է որ գծելէդ առաջ փայտն անխաղտն:
 Ծըփուն անձրեւն թարմ օրերուս՝ փոշիին մէջ
 Կորաւ, եւ արդ սիրտըս ազբիւր մ՛է քայքայուած,
 Ուր կաթիլներն արտասուփիս կը լընանան
 Կաթած խոնաւ խորհուրդներէս
 Ցօղ երերուն մտփիս թախծոտ ճիւղերուն վրայ:
 Ահա այսպէս. ի՞նչ պիտ՛ըլլայ:
 Եթէ միջուկն այնքան դառն է, կորիզն ի՞նչ համ
 Պիտ՛ունենայ: Աղօտ կերպով կ՛ընդունշմարեմ
 Ինչ որ մշուշին մէջ ժամանակն կը շփոթէ.
 Այլ եւ մերթ ընդ մերթ կը հնչէ
 Փող մը թափուն կեռիփներէն Յաւիտենից.
 Ու ցնցըւած մէզը վայրկեան մը տեղն իրենց
 կը փոխէ նա, ու կը թրջէ կրկին դանդաղ
 Աշտարակները վերամբարձ:
 Բայց ցորչափ չեմ տեսներ թափուն կոչողը զիս,
 Ըզգեստներով մութ ծիրանի, նոնեպըսակ,
 Ինձ անծանօթ պիտի մընայ անունն անոր
 Եւ ինչ որ փողն ինձի կ՛ըսէ:
 Որպէս զի սիրտը մարդուն կամ կեանքն իսկ ամբողջ
 Քեզ առատ հունձֆ տայ՝ հա՞րկ է որ այդ քու դաշտերդ,
 Ըլլան մահուան նեխուքիւնով պարարտացած:

1. Երկիր բառին իմաստով. Ծ. Թ.

* * *

Այժմ այդ երկար հետապնդման
 Ազնուկն ընդ հուպ կը մօտենայ.
 Ժայթֆող ծովի պէս զիս ձայնն այդ կը պարուրէ,
 Ու կը լսեմ. «Սիրած երկիրդ ա՞յնքան եղծուած
 Ու ֆանդուած է կտոր կտոր:
 Եղո՛ւկ, ֆեզմէ բոլոր իրերը կը խուսեն
 Զի դու ինձմէ կը խուսափիս.
 Տարօրինակ, ողորմելի, անպէտ էակ,
 Է՞ր մէկը ֆեզ համար գատէն սէր մ՛ունենայ,
 Զես գիտեր որ ոչ ոք ոչինչը կը սիրէ
 Բաց ի ինձմէ, թէ մարդկային սէրն արժանիֆ
 կը պահանջէ. եւ ի՞նչ է քու արժանիֆդ այդ,
 Դուն ամէնէն տղամտիպ կոյտն հողէ մարդոց:
 Զե՞ս գիտեր, աւա՛ղ,
 Թէ որքան ֆիչ դուն արժանիֆ ունիս սիրոյ.
 Զո՞վ պիտ գտնես որ ֆեզ սիրէ, ըզֆեզ, ո՞վ հէֆ,
 Բաց ի ինձմէ, բաց ի ինձմէ:
 Ինչ որ առի ֆեզմէ, առի ես գայն միայն
 Ոչ թէ վընաս մ՛ընելու ֆեզ,
 Այլ որպէս զի բազուկներուս մէջ գայն փնտռես:
 Ինչ որ վրիպանքը մանկական կը համարի
 Անհետ եղած, մըթերած եմ ֆեզ տանըս մէջ,
 Ելիր, բռնէ՛ ձեռքս ու եկուր»:

* * *

Ինձի մօտ կանգ կ՛առնեն Քայլերն.
 Մի՛թէ թախիծըս հուսկ ուրեմն
 Զեռֆին ըստուե՞րն է, գգուելու զիս կարկառած:
 «Դուն ամէնէն սիրուածն, տկարն ու կոյրն, լըսէ՛,
 Ես Այն եմ՝ գոր դուն կը փնտռես.
 կը մերժէիր դուն սէրն՝ երբ Զիս կը մերժէիր»:

